



ԱԿՆԱՐԿ ՄԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՈՑ ԿԵՆԱՑ

ԳՐԵՆՈՑ ՎՐԱՑ



ՈՒՑէ անախորժ շանցնի Բագմա-
վէպի ընթերցողներուն՝ ակնարկ մը տալ
մեզի հետ՝ օրհասական պարուս ամենէն նշա-
նաւոր գեմբերէն մէկուն, որ իր սքանչելի
երկերով կերպարանափոխ ըրաւ գրական աշ-
խարհը ու նոր զարագրուի բացաւ մեր պարու-
թեան: Հայկական լեզուն, յիբաւի, Մխի-
թարայ և իր նախկին աշակերտաց ջանքե-
րով սկսեր էր տակաւ իր սկզբնագիծ. փայլը
վերստանալ, թօթափելով վրայէն այլանպակ
ու օտարախորթ կեղեւն ու կեղտերը, զոր
սխմար ու ազգատեաց ձեռքեր բարդեր
կուտեր էին անոր վրայ. սակայն ուրիշ հօ-
րագոյն ձեռքի մը պէտքն զգալի էր, որ ա-
բամազայկան հարուստով ցար ու ջնջեր բայց
աղտերուն հետքերն անգամ, և ընկուձեանց
ու պետողութեանց բոլրէն անցընելով, զտեր
ու երեւան բերեր զայն իր ոսկեգարեան
չքնաղ ու պերճ վսեմութեամբը: Եւ այդ
անզուգական անձը ծնաւ 1790ի ոգոսս:
21 ին. Շառաւիղ ըլլալով մեծապանծ սուՀմի
մը՝ Բագրատունեաց, սուՀմին աղնուականու-
թիւնը կը փայլեր վսեմ գեմբերի վրայ, ինչ-
պէս սքանչելի կերպով կը նկարագրէ իւր
կամարանակարն զրող հրաշքայտ զրիշը*:
Ռիտսական զուակ իւր մօր, տասնեակ տա-
րեկան կու զայ վենետիկ** և տասնեակութիւն
կը սկսի Հոմերոս, Վիրգիլիոս, Դաստոյ,
Ռաֆին, Լաֆոնդէն և Չեքոնկոն կարգալ ի-

րոնց ընպիրներով. և իր այն մատաղ հա-
սակէն՝ արտին մէջ բանաստեղծութեան սե-
րը կը վառի կ'արծարծի՝ հայր ըլլալու հայ-
կական վիպասանութեան հոմերոսպէս: Ռատի
և իրաւունք ունէր՝ հետեւեալ ափ յափոյ ի-
տալերէն ոսանաւորով պատասխանելու՝ իր
գասընկերներէն մէկուն, որ կը ծաղրէր իր
արծուունկն, կոր, նշանաւոր բիթը.

Questo mio gonfio e gran, ritorto naso
Un di la tromba suonera in Parnaso,
զոր կը թարգմանէ ինքն իսկ Բագրատունին
իւր ինքնազիր վարքին մէջ.

Մի՞նս այս իմ քիթ վերցոցուոյց պալարածոյ
Քոզ ի գառնաս յաւուր մի՞նս ճարցէ ազգոյ:

Եւ պիտի զարնէր իրաւացնէ որոտագոչ փողը,
ու հիացընէր. Պատնասայ զուխը ընակող
աստուածներուն խումբը, և ինքն իսկ Ապո-
ղոն իր սիրելի զակիին անունը զրոշմել պիտի
տար արծաթեայ զրչաւ անմահունակ մա-
սնիկն մէջ***. Գահանայ ձեռնադրուելով ու-
սուցիչ կը կարգուի, և կը հասցընէ ընտիր
աշակերտներ, որոնց մէջ նշանաւոր են՝ երկու
հանրածանօթ հարապատեներ Հիւրմիլզեանը,
մին Աբրահայր. Ռիտիս, Գերոզ Գերպ. և
միւսն նոյնպէս արքեպիսոպոս, Ելուարդ
Գերպ., Հ. Աղեքսանդր Վ. Պէլիկիմաշեանը,
և Հ. Ռափայէլ Վ. Թրեանց, արժանաւոր
վարժապետին, արժանաւոր աշակերտներ,
որոնց վրայ զովտուններ խօսիր՝ մեր ակն-
արկին սահմանէն զուրս է, և աւելորդ իսկ՝
ամենուն ծանօթ ըլլալովն:

Բագրատունիին՝ իր զրական գործունէու-
թենէն զատ, ազգային խնորրոյն պատմառաւ
(1829) գնացած է ի Ռուսաստան, իբրեւ
օգնական և թարգման Սէլիփեանի. բայց
անոր հիւանդանալովը՝ ինքը կատարած է
յաշողապէս այն ծանր և զրոշալի պաշտօնը:
Երկուր տարիներ Դրան Երէջ Տիւրքեանց
ազգասոՀմին, բաղդ ունեցած է Տիւրքեան
հարազատաց ընկերանալու, երբ Սուլթան
Մահմուտ այցելութեան կ'ելլէր եւրոպական
Տանկաստանի: Բայց այս արտաքին զբաղ-

* Հ. Ղ. Մ. Ա. Վ. Բագմ. 1866. էջ 337.
** 1804ին. չորս տարի յետոյ՝ 1805ին, նոր-
ընծայ կ'ըլլայ, և երկու տարի վերջ՝ 1807ին,
բաւ Սահմանադրութեան Ռիտիս՝ կ'ուխտէ:

Պահանայ ձեռնադրուելով 1810ին, 1816ին
կ'անուէ վարժապետական գաւազան:
*** Տաղը Մխիթ. վարդ. Հատար Բ. էջ 41.

մունք և ուղեւորութիւնը հաճելի չէին Բազրատունոյն, կը սիրէր նա մխտիլ սուղուիլ իր սիրելի աշխատութեանց և մեծ վիպասանականին խորը :

Բազրատունին ունի 13 կտոր գործեր, որոց իւրաքանչիւրը կարող է անմահացնել որ և է անհատ : Անոնց անդրանիկը՝ Փաղղիբերէն ընդարձակ քերականութիւնն է, որուն մէջ՝ խոր հմտութիւն գաղղիբերէնի և տիրապէս ծանօթութիւն հայ. լեզուի իրարու հետ կը մրցին : Կանոններու օրինակները՝ զորս ընդհանրապէս կը թարգմանէ՝ մէկ մէկ գոհարներ են, ոսկեղաբու պսակն հանուած, որոցմէ, և ուրիշ իր գաղղ. թարգմանութիւններէն շատ օգտուած է Նորայր իր բառարկն յօրինման ժամանակ : Սոյն այս ֆերականութիւնն է դարձեալ՝ որ մեր տաղաչափութեան (ոչ հայկական) կանոնները՝ առաջին անգամ ըլլալով՝ մեզ կ'աւանդէ՝ ճոխ օրինակներով : Բազրատունոյն բեղուն ու բարակոտ հանճարին առաջին ցայտումն է այս, որ լուսոյ հեղեղներ գուշակել կու տայ. և յիւրաւի, կարելի չէ միտ դնել սիկղբէն մինչեւ վերջը հրատարակած գործերուն, ու շտեմնել այն ցայտումին տակաւ հեղեղազայր յորդանայր : Սաստիկ վրէժնիցիբ յատկութեան հայերէն լեզուի, ձեռք կ'առնէր Սուաւի Տրամբարանութիւնը, և Եղնկայ ոսկի գրիչը փոխ անելով՝ կը թարգմանէր զայն պանծալի պարզ լեզուով մը, ճշգրիով՝ ճշգրտելով իմաստասիրական բառերը, և նորանոր գանձեր կը յաւելուր մեր դպրութեան շտեմարանին մէջ : Վրայ կը հասնին Թէոփրաստեայ նկարագիրը, թարգմանուած նոյն Եղնկայ զրչով, որոց մէջ հինգերորդ զարուն համն ու հոտը կը զգայ մարդ, և կը կարծէ կարգալ կամ Ս. Սահակայ թուղթերը, կամ Եղծ աղանդոց գիրքը : Բայց Բազրատունին

ետեւ էր որիշ մեծ նորոգութեան մը, հայկական հին չափին, և խոստացած՝ օրինակներ տալ այն չքնաղ արուեստին. ուստի իբր նմայշ կը թարգմանէր Վիրգիլեայ Մշակականը՝ նոյն այն նորանորոգ չափով : Ամբողջ հայութիւնը սիրով կ'ընդունէր զայն, և ազդեցիկ սիրելի բանաստեղծ մը՝ Վիրգիլիոսի բերնովը անոր ի Պիտոյոս գաւթ մը ընծայելէ յետոյ, կը նուազէր թէ «... ըզկէս փառաց իմ կապտեցեր» : Եւ ուրիշ** մը սքանչանալով այն հրաշահիւս թարգմանութեան վրայ, Հայաստանի խորբերէն կը լսեցրէր իր անուշ բնարին սրտածմիկ շեշտերը, զովաբանելով ու խոստանալով՝ նմանիլ անոր հայրենասէր սրտին, որ այն յանկարծագիրաւ նորոգութեամբ անմահացուց նախնեաց քաղցր յիշատակը : 1852ին կը հրատարակէ ֆերականութիւն ի պէտս զարգելոց գործը, որ է արդիւնք քառասունամեայ անընդհատ ուսման և վարժոց. կոթող մըն է սա պարծանաց հայ ազգիս ու լեզուիս, որու բոլոր գանձերը շտեմարանուած կան հոն, և ուր ամէն քերական կամ գրագետ կրնայ գտնել իր տարակոյններուն լուծումը : Բուրաստան մը՝ ուր անկուած ցանուած են նախնեաց զբախտներէն քաղուած ծաղկները, Գ. Էն մինչեւ Ժ. Գ. դար : Ուստի և իրաւամբ կ'ըսէր հայերէնի հմուտներէն մին, թէ սոյն « բնտիր և հիանալի երկասիրութիւնը, հանդերձ ամենայն մանր պակասութիւններով (?) իրաւամբ պիտի ասուի ամէն ժամանակ, մի միայն ճոխ և հարուստ Փանձ Արամեան լեզուիս, և արդարեւ ֆերականութիւն քերականութեանց ազգիս Հայոց*** » :

Հայկական չափին սիրալիր ընդունելութիւնը խրախուսեւր էր զԲազրատունին, կըրկին պատրաստելու իր վիպասանականին ուրուագիրը****, և սկսելու այն դորապիտ

* Պէշեկթաշեան, տես Բագմ. Հատ. Ե. տարի 1830, էջ 181 :

** Մկրտիչ Վարժապետ Խրիմեան, այժմ Խրիմեան Հայրիկ, տես Բագմ. Հատ. Ե. տարի 1849, էջ 308 :

*** Հմտ. Այվազովսքի. Ողղագր. լեզ. Հայոց. էջ 93 :

**** Վասն զի Պէշոյուլուի համայնածախ հորեւնը լափեր Ընչեր էր էր բուրբ դրուածները, որոնց հետ նաեւ « ուրուագիծ նշանադրութիւնք հանդերձէլայ քերթուածին Հայկայ » : Ասոնցմէ զատ նոյն հրոյն ճարակ եղած են հետեւեալ չորս երկերը. Ա. « Բագմահատոր անբաւ հաւաքումն օճից և չքնաղ ձեւոց հայ լեզուիս Ի

կազմող գործը, որ պիտի լուծէր բառասուն
 դարուց ամաց լուսիման վրէժը* ։ Եւ
 1858ին հրատարակեց Հայկեր, ու պատկեց
 ազգին ակնկալութիւնը, զարմացուց Եւրո-
 պան, և նոյն իսկ իր այն հրաշակերտէն
 օրինակ մը ընծայուեցաւ զաղղիակահան Ակա-
 դեմեային՝ իր կամոտարներէն մէկուն՝ Գրուս-
 րը Մէրիմէի ձեռքը, ինչ գեղեցիկ պրուազ-
 ներ, ինչ վսեմ կտորներ, նկարագրութիւն-
 ներ ու նմանութիւններ կան հոն. Հայերէն
 լեզուի բոլոր քնքշանքը, շնորհն ու հրա-
 պոյրը, և դարձեալ ներգաշնակութիւն և ծայ-
 րագոյն հմտութիւն աաղապփութեան իրա-
 րու ձուլուած են հոն : Այնուհետեւ կարգաւ
 իրարու կը յաջորդեն Ճաշակը ոգրերգու-
 թեանցը, որուն թարգմանութեան գերագան-
 ցութեան բաղապար մը առնելու համար
 բաւական է բաղապար Քարատունուոյն Սա-
 տուրը՝ Նար-Պէյի Սատուրին** հետ, և տես-
 նել թէ ինչ խտրի կայ երկուքին մէջ : 1861ին
 լոյս կը տեսնէր և Միլանոնի Գրախտերգակը,
 փափուկ ու անուշ թարգմանութիւն մը, և
 թէև յառաջաբանիկը կ'ազգէ թէ թարգմա-
 նիչը հմուտ չէ հանդիպած անգղիերէնի, և
 թարգմանութիւններէ օգտուած է, բայց ոչ
 ոք պիտի կարողապար և ոչ իսկ գուշակել
 իրեն անհմտութիւնը՝ եթէ ըսած չըլլար ինքը .
 ճշգրիտ թարգմանութիւն բնազդին հետ, և
 զայս կ'ըսենք ոչ ձրի, այլ բաղապարով բուն
 բնազդին և Շաթոպրիանի բառ առ բառ թարգ-
 մանութեան հետ : Ճշգրտութիւն, ահա Քա-
 զրատունուոյն ամենէն աւելի չքնաղ և ան-
 հաւատարելի յատկութիւնը, և Քարատուն-
 ուոյն թարգմանութիւնները կարողալով, կրնայ
 մարդ ապահով կերպով բռնի, թէ այս կամ
 այն հեղինակը կարողացի : Այլ ինչ չքնաղ-
 ներուն մէջ չքնաղագոյնը, աննմաններուն
 մէջ աննմանագոյնը՝ Հոմերի իրիականին

հրաշալի թարգմանութիւնն է, որուն մէջ
 հայ լեզուն իր փառաց և բարձրութեան զե-
 նիթին կը հասնի : Սքանչելի արեւելեան
 պարզութիւնն է որ կը տրէ հոն, սքան-
 չելի ճշգրութեամբ բնազդին. և պիտի յան-
 վրգնիմ՝ նոյն իսկ ըսելու, որ զուցէ քան
 գրեալներն անգամ կը գերազանցէ իր ճար-
 տար պէսպիսութեամբ. վասն զի՝ ուր հո-
 մերոս մի և նոյն բանը այլ և այլ անգամ
 նոյն բառերով կը կրկնէ, կ'երեքիկնէ, Քա-
 զրատունին՝ նոյն բանը տարբեր կը թարգ-
 մանէ, և ընթերցողը զարմացման մէջ կը
 ձգէ, թէ ո՞ր թարգմանութեան աւելի առաջ-
 նութիւն տայ . և ինչպէս կը լսենք մեր ծն-
 րունիներէն, նոյն իսկ Քարատունուոյն քեֆը
 կու գայ եղիւր Հոմերոսի թարգմանութեան
 ինչ ինչ սողերուն : Տեղւոյս անձկութիւնը
 չի ներեր հոս ըսածնիս օրինակներով հաս-
 տատելու զուցէ ուրիշ առթիւ պահանջը Հո-
 մերոսի թարգմանութեան :

Նոյն բանը կրնանք ըսել նաեւ Հուգոնի
 Գերեզմանաց ապին համար. նիւթին հա-
 մեմատ՝ վսեմ թարգմանութիւն մը, ուր կա-
 բելի չէ ստորակէտ մ'անգամ փոխել, այն-
 քան կորով կայ հոն, այնքան ճշգրութիւն
 և այնքան անծաղայելուչ ցնացք : Բայց
 լոկ բերթուածնեբու թարգմանութեան մէջ
 չէ որ գերազանց քան գրեալու է Քարա-
 տունի. ոչ. առէք, օրինակի համար, Ճա-
 շակ ճարտարախօսութեանցը, ուր՝ իր նկա-
 րագրած Դիմութիւնին նման***, ինքն ալ
 իշխան մ'է թարգմանութեան արուեստին,
 յափշտակիչ հեղուք մը, որոտընդոտ փայ-
 լակ մը կայծակնաբար զարմանալեաց : Կեռ
 ու կորովի ո՞ն մը, թարմութիւն լեզուի, հեռի
 այն ամէն տափակութիւններէն, զոր կ'ու-
 նենան սովորաբար ոսկեգարու լեզուով գրել

Նախնեացն գրոց՝ հանդերձ պէտպէս զիտողու-
 թեամբք. Բ. Թմբազիբ ընդարձակ քերթողական
 արուեստի. Գ. Պինդարոսի ուլմպիականք՝ շա-
 րազրպայս յեղեալ է հայ, ըստ սճոյ շարակա-
 նաց առ է ճշգրիտ հարգապատւութիւն. Գ. Կրկին
 բանական արուեստք համոտք, է զաղղիա-
 կանէ փոխուղք է հայ) : Քարատունուին « ընդ

կորուտ ուրուազրին Հայկայ սարջանայր և
 ապաշաւէր » :
 * Հայկի Դիւցազն. էջ 12 :
 ** Հմտ. Քազմ. Հատ. ԺԳ. 1855, էջ 310,
 և այլն :
 *** Հմտ. Ճաշակը Հէլլեն և շատին ձար-
 տարխաւ. Նախադր. Կիմ. Յգ. Պս. Հատին :

կարծողները. նախնեաց և աւելի Ոսկերե-
բանի թարգմանութեանց երկայն բարակ ու-
ճերը՝ յարմար անյարմար նոյն կարգով խոկե-
լով խծկելով իրենց հեղինակութեանց կամ
թարգմանութեանց մէջ : Այդպիսիներուն է
որ հետեւեալ սողերը կը շանթէ Բագրա-
տունին, և կը սորվեցընէ թէ ինչպէս պէտք
է գրել կամ թարգմանել « ... սեփականե-
լով անձին զնոցա ոճն, և ի նոցին սողորս
ներկեալ տարբացեալ՝ ապա այնուհետեւ
յինքենէ իրբեւ ի բուն աղբերէ բղխել յինք-
նուրոյն տիպս կերպարանաց. և ոչ թէ զնոցա
յօրինուածն և զարարածն յամենայնի ի
փոխ և ի վար առեալ՝ իբր ի թատր ինչ
զնոցին բերել կերպարանս, հանդոյն իմն
կապկաց առնելով Հպտանս կամ պէս գունակ
առակաւոր ճային աստի անտի փետրոյք
կցկցենոյ փերեւետել : Զի այդպիսեօք և այլ
եւ ժամր և դիրարգիւտ հայթայթանօքն հան-
դերձ՝ մարթի տակալին շլինել շարագրի՝ բնիկ
հայագէտ և կատարեալ հայախօս, մանաւանդ
յօտար լեզուէ թարգմանելն. իսկ բարձեալ
ի նմանէ ապաւէն ամբարանցին՝ յոր զակն
պիշ ունի անթարթ, մնայ նմա գնչու և քաղժ-
նատ և քան զխուժն դուժ եւս խաղտայեղու՝ » :

Արձակի հրաշակերտ մըն է նաեւ Պոսի-
ւէի Գամբանականաց թարգմանութիւնը, զոր
բաղդատելով Բրոֆ. Գեղա՝ հայագէտ և բազ-
մահմուտ իտալացին, ոսկի թարգմանութիւն
կը կոչէ զայն, ու կը զարմանայ թէ ինչպէս՝
բառի գէժ բառ գնելով կրցեր է այնպիսի
սքանչելի թարգմանութիւն մը երեւան հա-
նել. և կը յարէ թէ մեք եւրոպացիքս չու-
նինք այց կարողութիւնը : Իրաւունք տալու
համար մեծ. Բրոֆէսորին, բաւական է միայն
բաղդատել էջ մը, և իսկոյն պիտի համոզուի
ամենէն զժուարահաւանն անգամ :

Այս լեզուն մը՝ մէկ մէկէ աւելի շքնադ,
մէկ մէկէ աւելի վսեմ՝ գործերու, որոնք ան-
մահացուցին Բագրատունւոյն սիրելի անունը.
գործեր՝ որոց մէջ զժուար է ընտրութիւն
ընել. և գուցէ ամենէն պերին ճամբան ըլ-
լայ, իւրաքանչիւրն առանձին զլուխ գործոց-

նր համարել : Ըստ իս, այն ամէն գիրք՝
որ Բագրատունի անունը կը կրէ ճակտին
վրայ, ըլլայ հեղինակութիւն, ըլլայ թարգ-
մանութիւն, պերպոյցն ու անհաւատարեղի
է. և եթէ անհրաժեշտ հարկ մ'ըլլայ զա-
նոնք զաստուրելու, հեղինակութիւններէն
սկսելով, պիտի գնեմ Հայկը՝ մէջ տեղը,
աշակողմբ ի պետս Զարգացեղոց, մեծ քե-
րակաւութիւնը. իսկ ձախ կողմը՝ տաղերէն
ամենէն սքանչելիները, օրինակի համար,
Պանգատ Պանեւսեայ և Դատաստան Ապո-
ղոնի, ի Ման տիսակիւն եղիբքը և Դաշ-
տիկն յաւարը, որոնք մէկ մէկ հրաշակերու-
ներ են, և ուր հուստարապէս կը փայլի
իսկատիպ Հանճար, եռանգուն երեւակայու-
թիւն, և ներդանակ լեզու : Գայով թարգ-
մանութեանց՝ Հոմերոսէն պիտի սկսիմ,
քան զոր շքնադ գործ արտադրած չէ մարդ-
կային հանճարը. և ապա միւսները կարգաւ :
Իսկ եթէ զինքը զասակարգել հարկ ըլլայ
հայրենագէտ հայախօս արանց շարքին մէջ,
իր գամբանականը զորոզ զարմանագործ զըշին
հետ՝ անցնելով իր ժամանակակիցները պի-
տի ելլեմ մինչեւ ժիբ զար, անկէջ ալ վեր
սաւառնելով պիտի մխիթ մինչեւ Հինգերորդ
դարուն խորը, ու պիտի նստեցընեմ զա-
նիկա Սահակեանց շքնադ երաստին մէջ,
Եղնրկայ ու Եղիշէի մէջ տեղը :

Այս աննման անձը կը կնքէր մահկա-
նացուն 1866 զեկտ. 24ին, ծննդեան ճրա-
գալուցին իրիկունը, 76 տարեկան :

Լ. Ա. ՂԱԶԻԿԱՆ

— ❦ —
ԵՐԿՈՒ ՆԱՄԱԿՆԵՐ

Հոս կը հրատարակենք մասն Բագրատունոյ
մամուկներէմ մին, ուսկից՝ այս փոքր գաղտփալը
կրմանք առնուլ, որ մա ոչ միայն իւր հրատա-
տարակած հեղինակութեամբ և թարգմանու-
թեանց մէջ մեծ հպիլաբան մ'էր, այլ նոյն իսկ
իւր ընտանեկան գրութեանց մէջ էլ ցուցնէր
վսեմ ու բարձր լեզու : Ու այս մամակն է պա-
տասխան այն մամակին, և զոր ժամանակակից
երիտասարդ Աքեղայ մը (զոր Բագրատունին շատ
կը յարգէր և որոն մարդ վեհապառ առաջնոր-

* Քեր. ի պետս Զարգացեղոց. էջ 639 :

դուժիւնը վայելեմք) գրած էր մեծ հայկաբանիմ,
երբ նա իւր հունելի տպագրութիւնն աւարտելէ
յետոյ՝ օրինակ մը ընծայ խաւրած էր ամոր,
և թարգմանութեան վրայ ամոր դասաստամն
ուզած էր իմանալ: Փութեանք ըսելու որ մայն
իսկ Բագրատունւոյ հունելի թարգմանութիւնը,
որ իւր հեղինակութեանց և թարգմանութեանց
մէջ զլուխ գործոցն կը հանդիսանայ, մոյն Աքե-
ղային թնչալըութեամբ, քերդողահայրն վերջա-
պէս յանձն կ'առնու թարգմանելու:

ԽՄՐ.

Մեծարգոյ և Պ. Տէր, Հ. Արսէն վարդ.

Պիտակար ողջունէի թեպէտ չլուրհարէի
ցանկ ողջունելի զՎերապատուութիւնդ, այլ ոչ
ի մեծ ինչ միտքար սրտիս. զգեղեցիկ սպտ
դեպքս աւետար ինձ ի խրատիս՝ գաւ յերկ-
տոոյս, զի գէթ սովիւնք աս փոքր մի լիցի
ինձ սփոփել, քափառեալս աստ ի թալտ լե-
րինս, զրկեալ ի հայրենի դիմացդ և ի շէր-
դոպական աշխոյժ քարբառոյ: Այն ունիւմ ի
հայրական գորովոյդ անդատապարտ առնել
զլստոքիւնս, որ ոչ հեղգոտքեանս ինչ, այլ
մանաւանդ պատկառոտ մեծարանաց է ըն-
ծայելի. զի գոր երբեմն հայրաբար մեծարեալ
սիրեցի, զնոյն մեծարանս և գտր ցանկ ընդ
իս յածեցոցանեմ՝ գանբաժիւնս առ յիւնէն:
Այլ հայրականք յիշատակ՝ իրիականաց երաց
ինձ ապարեղ մերկանալոյ զսիրտ և գան-
բառոտքիւն շնորհակալեաց՝ յանկիրպարան ի
դոյզն խօսս ամփոփել. զի ոչ կարօտիւմ ինչ
աստեկ զլոյս սերն ածել ի գոյ, այլ զգոյն
և զյաւաբնէ իսկ ծանօթն հայրենի սիրոյդ՝
անդրեն յեղշեղէ: Գիտել զդատաստանս ա-
խորժեք գրարգմանութեանն. այլ չգիտեցե՞ք
զայն՝ ինձ յօրենս գրել և պատկառելիս և
զվրիպանս անգամ հմուտ գրչոյ. իսկ զտպա-
գրութեանն՝ ցաւ և քախիժ: Չկիրարձանն ոչ
անհամոյ ինչ վե՛ն ձաշակացդ գոյ վարկանիւմ.
Քստ իս նախամեծար քան զմիահամուտս պատ-
կերս Հայկայ:

Իցե՞ք թէ յանդուզն դատիցիւմ հարցանել
համարձակեալ, յո՞ր արդ պարապիցի գրաբոյ
անխոնջ և անծերանալի:

Հատանեմ գրանքս լնչին, զի մի անմա-

հական տոյիցդ գողացայց զվարկեանս. այլ
մատոռցեալ զխոնարհ ողջոյն Ստեփան հա-
րազատիս, որ անդոջ գովեստիք յիշատակե
զՎեր. Հայրաբանդ, ետանդուն զդձիք մնամ
նորոգ արբանսաց և պսակաց

Մեծարգոյ Բերրոյանօրդ

Ն. Մ. Հ. իգմատիոս Կիրիլեան
ԿՐ. ՄԻԻԹ.

Ի Վեմտիկ 13 Մայիսի 1864.

Յարգոյապատիւ և Վերապատուեալ Վարդ.

Այդ քո ձայն իցէ, եղբայր սիրեցեալ.
ձայն՝ ոչ յոյժ ականչաց ընկել, այլ՝ սրտիս
քաշածանօթ, ձայն քաղցր՝ որ ՚ի թաղտեաց
այտիս այրոցդ հատեալ անպղտոր, և ընդ
քրակեան խոշոքոտման անցեալ անսպական,
և ընդ իւնս ձե՛լ՛նեմատանս առաւանեալ, և
զգիտիկիլ թէսն յանուշունս քաղցրասիք
օտոցն և անմահական շնչոյ քարբառոյն իստ-
նեալ և օծեալ, սրավարեալ ապա ընդ պերճն
մեմեալ Հանդիւն անդունդ՝ եկեալ կայ այսր
և կացեալ առաջի իմ խօսակից ընդ իս լինի
իւրով մեղմական զօճեքեանքն, և ոչ յա-
գիւմ ՚ի սիրաշարժ շրթանցն կարելոյ:

Իրիականն, ասելու առ նա, և զքո քար-
բառք ձոխացոցեալ է, ո՛վ ձայն. այդ՝ շէր-
քոյիկն այնմիկ շնորհ, աղբրն՝ յորեւ տիւն
գերք արբին և ընկն տակաշին. — Իսկ
ընդե՞ր քնաց չհարցանիցեմ գրարգմանութե-
անս զդատաստանդ քո որ քան զբագունս,
գո՞ք և զրեալս, մեծարոյ է յայս իմ: Չի
թեպէտ և տեսեալ ես երբեմն անտիպ, չգի-
տեմ թէ և անբողջ, քայց գիտես՝ այլագգ է
յոյժ ընթեանոյ պարապով ի տպագրեալն.
բող զի և ոչ սակաւ յօրինուած առեալ է
յես ի հարեանցի տեսանելոյդ: Ենդրեակայ
եւ զայժմուս ասացելոցդ, թեպէտ և քան զզոռիս
իւմ քարձրագունից, ակայն և այլ ցանկամ
հարք հառասար չսփոյզ գիտոյս: — Իսկ ըզ-
տպագրութեանն՝ հեծեւ ետեք՝ «ցաւ և քախիժ».
ո՛վ աղետիցս. այդ քարբառ գամենեցան
զսիրտս երկել. զինչ արիւղօք տեսեալ իցէ

էլ՝գեղիւրն * քաջ, որ՝ աւաղ չէր ի միջի: Խոսկ
թե՛ գեղիւրականէն է բանը, զայն ընդ տպաւ
գրապետիւն վիճեցի՛ր, որոյ և ոչ մատամբ
միտով մերձեալ, հագիւ թե՛ և այնչափ կաւ
մեցաւ առնել: Եւ կիսարձանն այն ոչ յիներ,
եթի իմ չէր ցոյցեալ և ստաշի արկեալ:

Հարցանես, կ' Խայն, թէ այժմ յինչ պաւ
րապիցի գոռոյս խոնջ և աղձատեալ: Զգիւ
տե՛ւ թէ գոռոց՝ գոռոյս յոր վաստակեմն, այլ
փետրաբափ և քոչեալ թե՛ գրչիս կատաւ
րեաց, որպէս զհարդ և է, զփոքրիկ Քաւ
ասանորոյն Մասիյ՝նոնի, և յընթեռնոչդ
զայս՝ աւարտեալ լիցի և զվեց միայն դաււ
բանականն Պոսիշիւրայ՝ զվեհագոյնն ի
նոսիւն:

Որոյն և մեծարանաց ողորմելի առ Ազնիւ
Ստեփան Ադա հարագատոյ, և առ որս զիւն
հարցանիցեն, մե՛ամ սիրոյ
Վերապատոռոշրեանց

Խոնարհ և Սուսատ ծառայ
Ս. ԱՐՄԱՆ Կ. ԲԱՎՐԱՍ

* Էլզվիրեան տպագրութիւնք անվրիպակք ըւ
լալով՝ Բագրատունիմ էլզվիր կը կոչէր, զՅարգոյ
Արեղայն, իր մի քամր երկասիրութեանց տպա
գրութեան սրբագրութիւնքը առանց վրեպակաց
կատարելուն:



Մ Խ Ի Թ Ա Ր

(Շար. տես էջ 548, 1899)

Ի՞նչ այս տեսարան շրջեղ, գերապանծ
Որ կը պարզուի ահա իմ աչաց.
Անձանօթ անկիւն մ' անձանօթ մի տան
կը կատարուի վե՛հ գործ մը հրաշագան:

Տան հպիւր՝ զինուորք երկնից քաջարի,
Որոնց սրբախն մէջ սուրբ հուր մը վառի,
Պատկերին առջեւ երկնից Տիրուհւոյն՝
Մընրադիր ժրտին իրեն օգնութիւն:

Օրն այն ութերորդն էր սեպտեմբերի,
Տարին ալ հազար եօթն հարիւր և մի,
Եւ օրն այն էր սօսն Տիրամօր ծնըողեան,
Տօն մեզ յաւէ՛տ սուրբ, յաւէ՛տ սիրական:

Ու այն օր զըրուէր հիմն այն մեծ շէնքին
Զոր տի բարձրացնէր անճատ Էդիցիկն,
Եւ որմէ՛ նշողչներ պիտ' արձակուէին,
Պարզել մէզ մըռայլ սիրելի երկրին:

Ո՛հ, ի՛նչ գեղեցիկ, անուշակ յայսեր
Վառիկն այն քաջ զինուորաց սրբտեր,
Որոնք խոզած տուն, ծընողք ու երկիր
Զիրենց սուրբ կուսին զրէին սրբգիր:

Եւ կախած վահան, զըրած սագաւորս
Պիտի մըտնէին աներկիւլ ի մարտ,
Կազմելով տակաւ ընտիր բանակներ,
Շահել քաջութեան վե՛հ յաղթանակներ:

Քու մառախլապատ զաշտերդ, Հայաստան,
Ահա դոյն առին խնդից, բերկրութեան,
Զի ծայր արձըկեց պերճն այն ոսկեզար,
Որ պիտի պարզէ բի՛ծ, բի՛ծ ու մըթար:

Ահա կը վառէ ժրպիտ մ' անուշակ
Խորշոմած ճակատց իբրեւ մի փայլակ,
Քու հին ու աղու հեղինակաց քարմ,
Տի կենդանանայ գեղեցիկ ի տարմ:

Ուրեմն փութա խմբիդ անձնանուէր
Ընելու սրբտիդ անկեղծ մաղթանքներ...
Բայց նախանձն ահա, ժանտն այն օր ըզմեզ
Դրախտէն այս ցաւոց հովիտն արտաքսեց,

Ահա մընջելով լարէ որոգայթ,
Լի սըրտմըտութեամբ զերդ ամպ բարկանայթ,
Որսալ այրընտիր գընդին զօրավար,
Որ գեշը ցորեկ տըքի՛ ճեզ համար:

Ու նա կը ստիպուի ուղարկել փութկոտ
Իրեն զինուորներն յաշխարհ անձանօթ,
Երթալ Բըննելու իբրեւ ու՛շվիրայ
Յարմար տեղ մ' իրենց գընդին գերակայ:

Մինչ հոգ ի Պոլիս նորանոր թակարդ
Լարեն ժանտախուտը որսալ զայն անպարտ,